



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ՎԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐ ԹԻՒ 10

No. 10

CHRISTIAN PRINCIPLES

- TO A NEW WORLD ORDER

3328

ԳՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐ ԻՐԱԻԱԿԱՐԳԻ ՄԸ ԷԱԿԱՆ

ԳՐԵՑ

ՈՒ. Հ. Փ. ՖՈՆՍ



Կ. ՊՈԼԻ. Խ.

ՏՄԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

1921

28

\$ - 78

ԳԵՐԱՇԻՆՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ ԹԻՒ 10

No. 10

CHRISTIAN PRINCIPLES ESSENTIAL TO A NEW WORLD ORDER

28
5-78

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԿԴԲՈՒՆՔՆԵՐ

ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐ ԻՐԱՒԱԿԱՐԳԻ ՄԸ ԷԱԿԱՆ

ԳՐԵՑ

ՈՒ. Հ. Փ. ՖՈՆՍ



Հրատարակութիւն Ամերիկեան Պուբ Ընկերութեան

Կ. ՊՈԼԻ. Ս

ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԲԷՈՍԵԱՆ

1921

2010

2001

Ճ



ՎԵՐԱՇԽՍԼԻԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՅԱԻ ԱՌԹԻՒ



Մարին Շինող Ձեռքը, որ Նախախնամութեան ամենազօր Ձեռքն իսկ է, անսկրզբնական դարերէ ի վեր գործած է եւ պիտի գործէ յաւիտեան։ Հակառակ աշխարհն ու ազգերը յեղաւշող, վերիվայրող փոփոխութիւններու՝ նոյն այս Շինող Ձեռքը, երբեմն երեւութապէս դանդաղ, երբեմն անհասկնալիօրէն բարդ, բայց տեւականապէս կ'իրագործէ Անհուն Միտքին Մեծ Ծրագիրը։

Վերջացող համաշխարհային ահաւոր պատերազմը, որմէ անցաւ աշխարհն՝ իրեւ կրակէ, իր սահմուկեցուցիչ ու անբացատրելի յեղաւշումներուն մեջն իսկ, կը հաւատանք քէ, մասն էր այն Մեծ Ծրագիրին։ Այս մեծ աղետին պատճառաւ աշխարհին մեջ յառաջ եկան մեծ աւերներ, զորոնք վերաշինելու համար գերազոյն նիզեր բափելու ուզան մըն է որ կը բացուի մեր առջեւ։ Մեծ է նիւթական ու տնտեսական կորուսն ու աւերը. բայց մարդիկ սկսած են անմիջապէս խորհիլ անոնց վե-

53509.ահ



39244-67

բաշինուրեան ու դարմանումին համար : Բայց մեծագոյն կորուսը, զոր աշխարհ ըրաւ այս մեծ աղետին առթիւ, ոչ նիւրականն էր, ոչ ալ տնտեսականը : Բարոյական ու հոգեւոր աշխարհի կորուսներն ու աւերեները տիրոքն անշափելի ու մեծապէս աւաղելի են : Նաև հոգիներ մահացան, շատ նկարագիրներ բայխալուցցան, շատ բարոյականներ խարարեցան, շատ հաւատքներ խախտեցան ու Բարիին շինող Ձեռքին սահնչելի շատ մը ձեռակերտներ փնացան առ յաւես :

Բայց հիմա ժամ է գործելու ամեն անոնց, որնի Յաւիտենական Միակ Բարիին, ամենաբարին Աստուծոյ, բարձրացնող օրուրեամբ զօտպնուած՝ պիտի սկսին վերաշնուրեան սուրբ գործին հոգիներու աշխարհին մէջ : Վերջին դժբախ փորձառուրեամբ ա'լ աւելի գիտակցեցանք քէ շատ դիւրին է բանդելը, նոյն ատեն արդէն գիտինք քէ շատ ու շատ դուռար էր շինելն ու մանաւանդ վերաշինելը : Բայց այդ պատճառ մը չէ որ չվերսկսինք շինուրեան նուրիւրական գործին, որուն կամաւոր ու համոզուած գործիները ըլլալ բարձր առանձնաւենորհումն է իւրաքանչիւր Քրիստոնեայի :

Հետեւարար, մենի եւս, հոգեւին գիտակից այդ սուրբ գործին կինսական կարեւորուրեան ու անյետաձգելի պահնանշին՝ բարոյական եւ հոգեւոր վերաշինուրեան սատարած ըլլալու միակ բաղդանով կը հրատարակենք ներկայ Վերաշինուրեան Մատենաշարը, որ՝ կը յուսանք քէ Աստուծոյ Սբ. Հոգին Շնորհնովը անկործանելի վերաշինուրիւն յառաջ պիտի բերէ ընթերցողներու հոգիներուն մէջ :



ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԿՂԲՈՒՆՔՆԵՐ

ԱՇԽԱՐԴՀԻ ՆՈՐ ԽՐԱԿԱԿԱՐԳԻ ՄԸ ԷԱԿԱՆ

Համաշխարհային պատերազմը մեծ լուսաւորում մը եղաւ : Եւ լուսաւորումը արեւածագի նման աստիճանական չեղաւ, այլ կուրացնող փայլատակումի մը նման, երբ վաղուց հետէ ծածուկ մնացած բաններ յանկարծ կ'երեւին իրենց ամբողջ մերկութեամբ : Փայփայուած կարդ մը գաղափարներ այդ հրդեհումին մէջ մակերեսային երեւցան և անհետացան : Կարդ մը գաղափարներ ալ խորարմատ ու մնայուն հանդիսացան մարդուն հոգիին նման :

Շատ խտիքներ զորս տարիներէ հետէ դրած էինք՝ ջնջուեցան : Յարձակողական և պաշտպանողական պատերազմի խտիքն այլեւս գոյութիւն չունի, եթէ ընդունինք սս նոր հայեացքը թէ մեր ազգը պաշտպանելու միակ կերպն է յարձակման պատրաստ գտնուիլ : Ամերիկա անկարելի գտաւ երկար ժամանակ յարգել պատերազմիկ երկրի և չէղոք երկրի տարբերութիւնը : Պատերազմիկի և ոչ-պատերազմիկի տարբերութիւնը կ'անհետանայ, երբ ամբողջ ժողովուրդ մը պատերազմի կը դիմէ : Պատերազմական արգելաբ ապրանքի և օրինաւոր ապրանքի տարբերութիւնը կ'անհետի, երբ արմտիք ու միս և բամբակ ու իւղ ուազմանիւթ կը դառնան :

Սակայն կայ տարբերութիւն մը որ լուսեղին տառերով գրուած է երկնից հաստատութեան վրայ, տարբերութիւն մը՝ որ խոր քանդակուած է մարդկային ազգի խղճին մէջ։ Այն է կեանքի հանդէպ հեթանոսական ու Քրիստոնէական կեցուածքի, տիրապետելու կամքի և օգնելու կամքի յաւիտենական տարբերութիւնը։ Մեր կարծիքով, միշտ նպաստաւոր է յոռեգոյնը գիտնալ և յոռեգոյնը տեսնել գործնականին մէջ։ Արդ տեսանք մենք. տեսանք յոռեգոյնը զոր երբեք տեսաւ կամ երազեց աշխարհ, անդութիւնը գիտականապէս գործադրուած, իշխելու ցանկութիւնը պատմութեամբ և փիլիտոփայութեամբ ամրապնդուած, կողոպտելու և սպաննելու կամքը մարդկային յառաջդիմութեան դիմակն հազած, անողոք պատերազմը նոր Մեսիայի մը կերպարանն առած։ Յառաջդիմութեան այդ հայեացքին դէմ աշխարհի ընդվզումը պատերազմին բարոյական մեծ շահն եղաւ։ Հեթանոսական այդ հայեացքը երբեք այսքան բացարձակօրէն արամաբանական եղած չէր առաջ իր լեզուով, այսքան անդուսպ իր գործողութեամբ, այսքան պաշտպանուած ու փառաւորուած՝ պատմութեան ու գիտութեան ձեռամբ։ Մարդիկ միշտ այսպիսի տեսութիւններ ունեցած են, բայց ամօթխածութեամբ և չքմեղանքով։ Մոքիավէլլի նոյնքան անկարեկիր էր, բայց կը խրատէր խոհեմութեամբ ծածկել նպատակը։ Անգլա պարտաւոր է ներում խնդրել անցեալ գարերու պատկանող շատ բաներու համար։ Բայց երբ «Նենգամիտն Ալպիոն» կոչուցաւ, պատճառը սո էր գլխաւորապէս որ, եթէ իր արարքն անիրաւ էր, իր յայտնի գաղափարականը տակաւին

կը պաշտպանուէր։ Սակայն Գերման վարիչները ծաղրեցին իրականն ու գաղափարականը միանգամայն։

Սշխարհի հանդէպ՝ Գերմանիոյ գիրքը բացատրուեցաւ Մաքսիմիլիան Հարտլնի սա ամփոփ յայտարարութեամբ։ «Մեր Գերման տոնականութիւնը չկամամարդիտանար երկարատև խաղաղութեամբ—մեր ոյժը նոր օրէնք մը պիտի ստեղծէ եւրոպայի մէջ։» Հարիւր վարիչէ վկայութիւն բերելով ոչնչէ կը չափինք, բայց եթէ հեթանոսական այս գաղափարին ընդլայնումը թէ ոյժն օրէնք կ'ստեղծէ։ Փա՛ռք Աստուծոյ որ բաներն այսքան պարզուեցան։ Տեսանք մենք անպատասխանատու վեհապետութիւնը և տեսանք թէ ի՞նչ կ'ընէ մարդկութեան։ Տեսանք գաղտնի գիւտանգիտութիւնը իր լաւագոյն վիճակին մէջ, որ իր յոռեգոյն վիճակն է։ Տեսանք թէ աշխարհ ուր կը համնի, երբ կենսաբանութիւնը բարոյագիտութեան տեղ կ'անցնի, երբ կեանքի պայքարը մարդկային ընկերութեան տիպար վիճակ կ'ընդունուի, երբ փոխանակ «հին մարդը հանելու» մարդիկ անտառի օրէնքը «կ'ընդունին իբրև օրէնք ազգաց։ Տեսանք թէ զօրութեան հոչակաւոր հաւասարակշռութիւնը նոյնքան անօգուտ է որքան հաւասարակշռութիւնն արագ դարձող հոլի մը որ վերջապէս կ'ինայ։ Տեսանք թէ ի՞նչ կ'ըլլան քաղաքները, ազգերն ու արքայական տուները, երբ կարեկցութիւնը կ'արհամարհուի իբրև տկարութիւն և արդարութիւնն արգելք կը համարուի զարգացման, երբ վրիժառութեան օրէնքը յաղթանակ կը տանի եղայրութեան օրէնքին վրայ։ Աշխարհ տեսաւ ազգային

զարգացման հեթանոսական այս մեծ հայեացքը տապալած, փշուած ու Փղտական Դագոնի մարմնին պէս Աստուծոյ տապանակին առջև մնացած:

Բայց մենք որ այդ հայեացքը մերժող ու դատապարտող Քրիստոնեայ ազգերու կը պատկանինք՝ հաստատած ենք ցարդ աշխարհի իրաւակարգի յատուկ Քրիստոնէական հայեացք մը: Մենք որ Գերմանականն իրաւամք կը դատապարտենք իբրև ճիւղային հայեացք՝ սրբավայել ընթացք ունինք միջազգային մեր յարաբերութիւններուն մէջ: Այո, Քրիստոնէական բաւական հետեւողական բարոյագիտութիւն մը ունինք անհատներու համար: Սանձած ենք մեծ ընկերութիւնները և պարտաւորած ենք յարգել իրենց ընկերային պարտականութիւնը: Սկսած ենք չափով մը քրիստոնէացնել ճարտարարուեատը, առեւտուրը և քաղաքացիական կեանքը: ԶԱՄԱՊՈՒԱԾ կը ճանչնանք ազգային կեանքին, ազգային ամէն տօններու, յայտարարութիւններու և օրէնսդիր մարմիններու մէջ: Բայց երբ միջազգային կեանքի դաշտը մտնենք, զարհուրելի երկու իրողութիւն կը գտնինք: Մին սու է թէ ուեէ պատճառով սկսող ամէն պատերազմ կատարելապէս օրինաւոր է միջազգային օրէնքով: Միւնք է թէ ուեէ պայքարի առջև ազգի մը կողմէ պահուած չէղոքութիւնը բարոյական է ամբողջովին:

Ազգերու այն օրէնքին համաձայն, որ մշակուած ու ընդունուած է արդի քաղաքակիրթ երկիրներու մէջ, ազգային վեհապեառութիւնը կը նշանակէ իրաւունք ուեէ ժամանակ մողովրդի մը դէմ պատերազմ մղելու և, ո՞րքան ալ առանց ուեէ զրգիռի ըլլայ յարձակումը, եթէ պարտուածած ճեղոքութիւնը

կերպութիւններն յարգուին, միջազգային օրէնքը չկրնար ազգ մը պահարակել ուրիշի մը դէմ պատերազմելուն համար: Քրիստոնէական այս քսաներորդ դարուն մէջ պատերազմը կատարելապէս օրինաւոր է և միջազգային օրէնքը կ'ընդունի և կը հաստատէ ամէն ազգի ուեէ պատճառով պատերազմելու իրաւունքը:

Ոչ նուազ զարհութելի է միւս իրողութիւնը: Փոքր պետութեան մը վրայ յարձակման մը ժամանակ, ո՞րքան ալ եղեռնական ըլլայ այդ, դրացի ուեէ պետութիւն կատարելապէս իր իրաւունքին մէջ է, եթէ չէղոք մնայ: Եթէ դրացի պետութիւնը պատերազմին մասնակցելու մէջ չահ մը չտեսնէ, կրնայ հանդարտօրէն իր աչքը գոցել միջազգային եղեռնին դէմ, կրնայ ժպատապին ըսել թէ «պատերազմը երեք հազար մղոն հեռու է» և կրնայ խօսքով, գործով ու խորհրդով չէղոք մնալ որոշել: Թէ այսպիսի չէղոքութիւն մը կրնայ ինքնին ոճիր ըլլալ աշխարհի կարգ-կանոնին դէմ՝ երբեք չսննաւ միջազգային օրէնքի մեր դրութեան հիմնադիրներուն միտքէն: Թէ ամէն պատերազմ օրինաւոր է և ամէն չէղոքութիւն միջազգայնօրէն բարոյական, ահա ապշեցուցիչ կացութիւն մը Եւրոպական հրդեհին լուսով ի յայտ եկած: Եթէ այս կացութիւնը չփոխենք, Քրիստոնեայ ժողովուրդ չենք, ոչ իսկ հեռաւատես և յառաջդիմասէք մարդիկ: Մենք որ Քրիստոնէական սկզբունքներ դրած ենք ընտանիքի, դպրոցի և եկեղեցիի ետին և կը ջանանք անոնցմով տողորել աշխատութեան և դրամազլիսի յարձերութիւնները, կա՛մ ձեռնարկելու ենք զանոնք աշխարհի իրաւակարգին մէջ գրել, կա՛մ խոստովա-

Նելու ենք Քրիստոնէական կրօնի վերջնական և չարաշար պարտութիւնը :

Ի՞նչ են Քրիստոնէական այն սկզբունքները որ գեռ պիտի գրուին ազգերու ընկերութեան համար ։ Կրնա՞նք բանաւոր ու Քրիստոնէական հիմ մը գտնել միջազգային ընկերութեան համար։ Միջազգային մրցակցութիւն, կասկածանք և թշնամութիւն հիմնուած են կենսաբանութեան, աղջագրութեան, աշխարհագրութեան և համաշխարհային զարգացման կարծեցեալ իրողութիւններու վրայ։ Քրիստոնեայ ընկերութեան կը մաղթեմ ես իմացական հիմեր գէթ նոյնքան ամուր ու խորին որքան ուժի իմաստանիրութեան կողմէ դրուածները։ Քրիստոնէական սկզբունքները որմնց պէտք ունինք՝ եղբայրական սիրոյ յորդորներ չեն, այլ անջնջելի ու յաւիտենական կարգ մը ճշմարտութիւններ :

1. Առաջինը սա է թէ մենք իրարու անդամներ ենք։ Մենք, անհատներ, ընկերակցութիւններ, պաշտօնապէս ճանչուած մարմիններ, թաղապետութիւններ, աղջեր, իրարու անդամներ ենք հասարակց կեանքի մը մասնակից ըլլալու տեական կապով միացած։ Անդամնակցութեան զգացումը կրնայ ներկայ կամ բացակայ ըլլալ, իրողութիւնը կը մնայ։ «Եթէ ոտքը ըսէ, մարմինէն չեմ, ոչ թէ անով այն մարմինէն չէ։» Եթէ ապահովագրական ընկերութիւնն ըսէ, ես ընկերային կարգէն չեմ, միթէ այն կարգէն դուրս կ'ինայ։ Եթէ Աւատրիա կամ Սպանիա ըսէ, ես պատասխանատու չեմ աշխարհի ուևէ ընկերութեան, միթէ պատասխանատու չըլլար։

Եթէ իրօք իրարու անդամներ ենք, յարդանքի

զգացում պիտի ունենանք աննմանութեան հանդէպ։ Իրողութիւնը թէ մարդ մը Անգղիական սերունդէ է, ուրիշ մը Իրլանտական, թէ մէկը կը խօսի Սաքսոն և ուրիշ մը Լատին լեզուով՝ թշնամութեան պատճառ պիտի չըլլայ, այլ՝ փոխադարձ զարգացման միջոց։ Արևելքի և Արևմուտքի տարբերութիւնները քաղաքակրթութեան թանկագին հարստութիւններէն են։ Եթէ մեզմէ մէկը Զինու մէջ ապրած և Զինական միջավայրի ենթարկուած ըլլար, անտարակոյս էջին վրայ վկրէն վար պիտի գրէր և պիտի յամառէր ձիու վրայ աջ կողմէն հեծնել։ Ֆրանսսերէն լեզուն, որ Ամերիկացիններու այլանդակ կը թուի, իր պայծառութեամբ և ճշգրտառութեամբ Անգլիաբէնէն աւելի կը յարմարի դիւտանագիտական բանակցութիւններու։ Այսպիտի իրողութիւններու ի տես կ'ուզենք մենք ոչ միայն թոյլատու ոգի, այլ և յարգանք։ Ուրիշներու կարծիքներուն և լեզուի ու կեանքի ձևերուն հանդէպ թոյլատու ըլլալը Քրիստոնէական գիրք չէ։ Այդ կ'ենթադրէ ստորակարգեալի մը այլանդակութիւնները քննադատելու իրաւունքէն հրաժարող մեծի մը զիջումը։ Թոյլատուութիւնն անտանելի է ինքինք յարգող մարդուն կամ ազգին համար։ Կեանքի Քրիստոնէական հայեացքը ոչ միայն կը թոյլատրէ, այլ և կը պահանջէ տարբերութիւնները։ Հնդիկ բանաստեղծ Թակոր կը տեսնէ զայս, երբ կ'ըսէ, աթարգեցէք տարբերութիւնները, եթէ կ'ուզէք միութիւն գտնել։ Զախջախեցէք զանոնք և ահա կը բազմապատկէք միայն։»

Փոխադարձ յարգանքի հիման վրայ փոխադարձ պատասխանատուութիւն կը կանգնենք։ Օտարազ-

գին, որու օտարութիւնն իսկ թանկագին բան մը ունի և մեր մասնականութեան լրացուցիչն ու ամբողջացումն է, վերջապէս մեզի հետ միացած է կղզիներու նման որ զիրար անջատող ծովուն տակ իրարու կը միանան: Սակայն մեր մեծագոյն զըժուարութիւնը հակոսանեաներու հետ չէ, ոչ իսկ Հատին ժողովութզներու հետ, այլ մեր արենակից Անգղիացի եղբայրներուն՝ զորս սխալ կը հասկնանք ճիշտ սա պատճառով որ անոնց այնքան նման ենք: Կ'սպասենք որ անհեթեթ ըլլան Զինացիները, որոնք «անկարգութեան երկրի մը մէջ» կ'ապրին: Բայց այն մարդը, որ տարօրինակ կերպով կը գործածէ մեր մայրենի լեզուն և որու շեշտան ու առողանութիւնը լուն քննադատութիւն են մերինին, որու շարժուածքն արհամարհալից և հետեւապէս զրգոփչ կերպով տարբեր են, կը խարաց մեզ, ինչպէս երկու ձայներ որ իրարու շատ մօտ են երաժշատական ձայնաշարին վրայ՝ ամէնէն խժալուր աններդաշնակութիւնը կը պատճառեն: «Բու ընկերդ սիրես» խորին փիլիսոփայութիւն ունի իր ետին, վասն զի եթէ կրնաք ճշմարտապէս սիրել ձեր ընկերը, կը ռնաք ուրիշ ուեէ մարդ սիրել աշխարհի մէջ:

Բայց այս յարգանքը միթէ չընշանակեր պարզապէս մարդոց եղբայրութեան հին վարդապետութիւնը: Այո, և ոչ: Ոչ, եթէ եղբայրութեամբ իմացուի ջերմ ու վեհսնձնական զգացում մը, որ վաղը կրնայ անհետի՝ աւելի նախնական ու զօրեղ բնագիտ մը չէղոքացուելով: Այո, եթէ տեսական իրողութեան մը յատակ հասկացողութիւնն իմացուի: Եղբայրութիւնն զգացում չէ, իմացական հասկողութիւն է: Մէրը յոյզ կամ յուզում չէ էականա-

պէս. ըմբռնում է, ըմբռնում ուրիշ անձնաւորութեան մը մակերսին տակ կամ ուրիշ ժողովրդի մը օտարութիւն տարագին ու լեզուին համար գտնուող արժէքներու: Զենք կրնար ամէն մարդէ ախորմիլ, բայց կրնանք և պարտիմք սիրել ամէնը, այսինքն տեմնել ու գնահատուել անոնց արժէքը և իրեւ թանկագին ստացուած պահել զայն: Աշխարհի իրաւակարգին տակ զետեղել սա հաստատ ըմբռնումը թէ բոլոր ազգերն իրարու անդամներ են, պետութիւններու յարաբերութիւնները քրիստոնէացնելու առջին քայլն է:

2. Երկրորդ Քրիստոնէական սկզբունքը սա է թէ անհաւասարութիւնը շահագործման առիթ չնշանակեր, այլ՝ ծառայութեան պատեհութիւն: Նոր կտակարանի վարդապետութեան խորը կը գտնուի մարդոց տեական անհաւասարութիւններուն ճանաչումը: Ամերիկայի անկախութեան անմահ Յայտարարութեան սա նախադատառութիւնը թէ ամէն մարդիկ ազատ ու հաւասար կը ծնին՝ երբեք նազովրեցին վարդապետութենէն չհանուեցաւ և չարձագանգուիր Պոլոս առաքեալէ, սուրբ Օգոստինոսէ և Մարտիրոս Լուսեերէ: Եթէ կը նշանակէ թէ ամէն մարդիկ հաւասար ըլլալու են քաղաքական իրաւունքի և անտեսական պատեհութեան կողմէ, շքեզօրէն ծշմարիտ է: Իսկ եթէ կը նշանակէ թէ մարդիկ հաւասար են տաղանդով, ընդունակութեամբ և զարգացմամբ, բոլորովին հակառակ է մարդկութեան վերաբերեալ Քրիստոնէական ամբողջ գաղափարականին: Եղբայրութեան վարդապետութիւնն հակառակը կ'ենթագրէ — եղբայրները երբեք համանման չեն: Ընկերային ակումբ կը հիմնուի նոյնութեան սկզ-

բունքին վրայ : Անդամները կ'ընտրուին ճաշակներու , կարողութիւններու և անտեսական դիրքի նոյնութեան պատճառով : Բայց ընտանիք կը կաղմուի անմանութեան սկզբունքով : Անդամներէն ոմանք ծեր են , ոմանք երիտասարդ , ոմանք յաղթամարմին աշխատողներ , ոմանք ալ օրորոցի մէջ խայտացող սիրահեշտակներ : Սակայն այս սոյն անհաւասարութեան չնորհիւ ամբողջ ընտանիքն իրար կը կապուի փոխադարձ ծառայութեան համար : Եթէ երբեք մարդկային ընկերութիւնը մէկ ընտանիք ըլլայ և Հազարամեան գայ , գորութեան , կարողութեան և զարգացման նոյնքան անհաւասարութիւններ պիտի ըլլան որքան կը տեսնենք այսօր : Մարդոց արաբերութիւններն անդիտանալով մարդը բարձրացնելու ամէն փորձ՝ ձախողութեան դատապարտուած է :

Բայց ինչպէս Մաքոլի ըսաւ , ուեէ քաղաքակըրթութեան փորձն է իր գիրքը տկարին ու փոքրին հանդէպ : Ազգերն յաւիտեան անհաւաներու նման անհաւասար պիտի ըլլան զարգացումով , ծաւալով ու ընդունակութեամբ : Աշխարհի մէջ այսօր վաթ-սունեութ պետութիւն կայ , իւրաքանչիւրն իր անկախութեամբ : Կայ մէկը որ կարծէ թէ ազգերու ընկերակցութեան մէջ այս վաթսունեութիւն ալ հաւասար կարողութիւն ունին քուէարկութեան : Կրնան երբեք այս վաթսունեութն հաւասար ըլլալ : Կրնայ Սիպերիա երբեք առաջնորդի գերը պահանջել , որ Բիրիտանիոյ կը պատկանի իրաւամբ : Բայց Բիրիտանիոյ մեծութիւնը պարտականութեան մեծութիւն է մանաւանդ : Եթէ ճնշելու , խարելու , կողոպտելու և խարդախելու համար գործածէ իր

գորութիւնը , մարդկային ազգին թշնամի կ'ըլլայ : Եթէ փոքր աէրութիւններու ծառայելու համար գործածէ իր գորութիւնը , և մարդոց իրաւունքները պաշտպանէ իր նուատորմով , այն ժամանակ կը փութացնէ իրագործումը Շէքսփիրի սա ազնիւ մարդաբէութեան . «Անոր շուրջ գտնուողներն իրմէ պիտի սորգին պատուի կատարեալ շաւիղները , և անոնցմով պիտի փնտառն իրենց մեծութիւնը , ոչ թէ սերումով կամ սերունդով :»

Գաղութիներու շահագործումը , պարտեալին կողպաւուով յաղթականին հարատացումը , բարեխառն գոտիին փղոսկը , ձգախէժ և համեմներ հայթայթելու համար այրեցեալ գոտիներուն նուածումը , ուեէ երկրի մէջ ափիոնի վաճառումը — ահաւասիկ ոճիրներ , որոնց ծանրութիւնը ձափիւ չչափուիր տկարներուն վնասով , այլ գորաւոր ազգին հարըստութեամբ , գորութեամբ ու գիտութեամբ , որոնք կը կազմեն անոր պարտականութիւնն հանդէպ աշխարհի տկարներուն :

3. Երրորդ սկզբունքը սա է թէ ապահովութիւնն էապէս կախեալ է բարոյական ոյժէ , վասն զի բարոյական ոյժը վերջ ի վերջոյ կը յաղթէ միշտ ֆիզիքական ուժին : «Ոչինչ կը կարգագրուի երբեք , մինչև որ ուղիղ չկարգագրուի :» Ոչինչ այնքան կը խանգարէ աշխարհի կարգն ու կանոնը որքան միշագգային աւաղակութիւնը : Այդ աւաղակութիւնն անէծք է կորանցնողին ալ , յափշտակողին ալ : Ալզաս-Լոռէնի բաց վէրքը յիսուն տարի իրագիտական գաս մը եղաւ աշխարհի :

Դիտեմ թէ մարդկիկ կ'ըսեն , «Տրամաբանեցէք , ինչպէս կ'ուզէք , իրաւունքի և արդարութեան

վրայ խօսեցէք, ինչպէս կ'ուզէք. վերջապէս խօս-
քը սուլիններուն պիտի մնայ և այն ազգը պիտի
շահի որ ամէնէն աւելի սուլին ունի :» Ոչ մէկ յայ-
տարարութիւն կրնայ ասկէ աւելի անհիմն ըլլալ :
Վերջին հինգ տարիներն հաստատեցին ասոր ստու-
թիւնը : Այն ազգը որ մարդուած ամենալաւ
բանակն ունէր Եւրոպայի մէջ՝ կորսնցուց : Այն
ազգը որ ամենալաւ և ամենաձոխ ռազմանիւթն
ունէր՝ կորսնցուց, վասն զի իր գէմ ունեցաւ քաղա-
քակրթութեան բարոյական ոյժը : Բարոյական ոյժը
վերջապէս ֆիզիքական օգնութիւն շահեցաւ, բայց
ֆիզիքական ուժի վստահող ազգը չկրցաւ բարոյա-
կան օգնութիւն սստահ երկնից տակ գտնուող ուեէ
ուրիշ ազգէ : «Եռապատիկ է զրահն անոր որու
կոիւն արդար է :» Խսկ այն որու կոիւն անիրաւ է՝
վերջ ի վերջոյ պիտի չազատի աշխարհի բոլոր բա-
նակներով ու նաւատորմերով : Գերմանիա ընդով-
եաններ արձակեց ուղեսորի յատուկ շոգենաւերու
գէմ սա համոզմամբ թէ ֆիզիքական այսօրինակ
գէնք մը պիտի կրնայ յաղթանակ բերել, և ան-
վրդով անդիտացաւ բարոյական այն զայրոյթը դոր
իր գէմ կը գրգռէր այդ ընթացքով : Գերմանիոյ
կողմէ Լուսիբանիայի ընկրտումը Անդիտական նաւա-
տորմին վրայ երկու վեցեակ Տրէտնոթի յաւելման
համազօր եղաւ : Անդիտական անպաշտապան քա-
ղաքներու Գերմանական ոմբակոծումը հաւանագորէն
միլիոն մը մարդ աւելցուց Անդիտական բանակին
վրայ : Ֆիզիքական ոյժը տեսական յաղթանակ չշա-
հիր երբեք, ուրիշ խօսք՝ եթէ այդ ոյժն արդար
նպատակի մը վաղանցուկ արտայայտութիւնն է :
Զօրանալու կամքը անզօր հանդիսացաւ, օգնելու

32244-6

կամքը օգնութիւն կ'ստանայ բովանդակ աշխարհէն :

4. Վերջին Քրիստոնէական սկզբունքը զոր յի-
շել կ'ուզեմ՝ պիտի օրէնքին անխտիր կիրարկումն է :
Ոչինչ աւելի չարագուշակ է քաղաքակրթութեան
համար քան Քրիստոնէութեան վարդապետութիւնը
նպատակէն շեղեցնելու և միջազգային գործերու
քննութեան մէջ զայն անդիտանալու բազմազան
հնարիմաց ձեռնարկները : Անոնք որ կ'ըսնն թէ
Քրիստոսի ուսուցածն անհատներու համար է միայն,
անոնք որ կը պղտիկցնեն զայն իրու «Կցկառւը բա-
րոյագիտութիւն», » անոնք որ կը ներկայացնեն զայն
իրու արևելեան չափազանցութիւն, սոսկ կը փորձեն
գիրիստոս մերժել իրու բարոյական առաջնորդ
մարդկութեան : Պատերազմին ժամանակ լրջօրէն
առաջարկուեցաւ Քրիստոնէական բարոյագիտու-
թեան գագար հոչակել մինչև երջանկադոյն օրերու
վերագարձը : Ես ինքս պէտք չունիմ այնախօսի կրօնի
մը որ կրնայ կիրարկուիլ միայն պայծառ օրերու
մէջ և ոչ երբեք փոթորկի ժամանակի : Չեմ կրնար
քարոզել բարոյական օրէնք մը որ փողոցին մէջ
կոռուող երկու աղոց կը պատշաճի, բայց մրան-
սայի դաշտերուն մէջ ողի ի բռին կոռուող կամ
Վերսայիլ գեսապանախորհուրդին մէջ վիճաբանող
երկու ազգերու չպատշաճիր : Յիսուսի վարդապե-
տութիւնը կամ հիմա և հոս կը պատշաճի,
կամ ոչ երբեք և ոչ մէկ տեղ կը պատշաճի :
Մեզի պէտք չէ ձգողութեան օրէնք մը որ ծովափի
խիճերուն կը պատշաճի, բայց չկրնար բացատրել
ասազերու շրջանը : Կը մերժենք Քրիստոնէական
ուեէ բարոյագիտութիւն, որ չկրնար ամէն տեղ
կիրարկուիլ և չկրնար միլիոնաւոր քաղաքացիներ
նոյնքան ճշմարտապէս առաջնորդել որքան կ'ա-
ռաջնորդէ հիւղարնակ շինական մը : «Քու ընկերու-
թիրես, » անա օրէնք մը՝ որ ամենամեծ ժողո-
վարդին վրայ պարտադրիչ ամենամեծ ոյժն ունի և
իր ամէնէն բացայատ կիրարկուել կը գտնէ միջազ-



գային պայքարի ամենածանր տագնապներուն մէջ։
 Կրնա՞նք մեր ընկերը սիրել մինչ կը կռուինք
 անոր հետ։ Պատասխանը կը գտնուի ամէն հիւան-
 դանոցի առօրեայ կեանքին և թժկական արուեստի
 բարոյագիտութեան մէջ։ Երբ վիրաբոյժը պաղ
 պողպատը կը միտ մարդկային սարառուն մարմին
 մէջ, կը միէ՝ կարեկցութեան ու գութի լաւագոյն
 կարելին արտայայտելու համար։ Կը կարէ կը հանէ
 քաղցկեղը, որպէս զի փրկէ մարդկային կեանքը։
 Կարելու գործողութիւնը գիտութեան ու կարեկցու-
 թեան բարձրագոյն կարելի միութիւնն է, սիրոյ օրէն-
 քին կատարեալ արտայայտութիւնը։ Երկու միջին
 Ամերիկացիները որ ծովերէն անզին գացին՝ Քրիստո-
 նէութիւնը չլքեցին դժնդակ հարկի մը պատճառով,
 այլ արշաւեցին՝ Յիսուսի խաչն իրենց առաջնորդ
 ունենալով։ Օգնեցին որ Գերմանական հոգիէն
 կարուի հանուփ քաղցկեղային այն վէրքը, որ թու-
 նաւորած էր անոր կեանքը և վտանգած՝ աշխարհի
 կեանքը։ Այդ գործն աւարտած ըլլալով պարտիմք
 հիմա ձեռնարկել աշխարհը վերաշնել և ընկերային
 այնպիսի զրութիւն մը հաստատել, ուր այսօրինակ
 ախտեր իրենց երեւման առաջին պահուն խակ խա-
 փանուին։ Պէտք է կանխարգել միջոցներ խորհինք։
 Պատերազմը բարոյական ուժով շահելէ ետև վե-
 րաշնելու ենք աշխարհը բարոյական սկզբունքնե-
 րով։ Յուցած ըլլալով թէ կեսարին ապաւինող
 ազգը կը կործանի, ցուցնելու ենք թէ Նազովրեցիին
 ապաւինող ընկերութիւնն անընդհատ կը բարձրանայ
 խաղաղութեամբ, զօրութեամբ և երջանկութեամբ։
 Աւելի ապահով է Քրիստոնեայ ըլլալ քան հեթա-
 նոս։ Ապահովութեան լաւագոյն ընկերակցութիւնը
 մարդկային ծառայութեան ընկերակցութիւնն է։
 Ազգային պաշտպանութեան լաւագոյն ընկերու-
 թիւնը Քրիստոսի միացած ու սրբուած Եկեղեցին է։
 Միակ անառիկ բերդը Աստուծոյ Քաղաքն է։

3328



ՎԵՐԱՇԻՆՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ

Արդեն իսկ նրատարակուած

	դահ.
Թիւ 1 Կնոջ Մը ՀԱՒԱՏՔՔ	25
» 2 ՑՆԾՈՒՄԻ ԵՐԿԻՐԸ	15
» 3 ԵՐԲՈՐԴՈՒԹԻՒՆԸ ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ՀԻՄ	25
» 4 ՎԱՐԺԱՌՈՒԹԻՒՆ ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ	20
» 5 ԱՃՈՒՄ	25
» 6 ԿԵՎԱՆՔԻ ԴՊՐՈՑՔ	20
» 7 ՔԱԶԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ԱԽԵՏԱՐԱՆՔ	25
» 8 Ո՞Վ է ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍ	15
» 9 ՅԻՍՈՒՄ Ի՞նչ ԿՐԵԱՑ ԸՆԵԼ ԶԻՍ	15
» 10 ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ	15

Հետզմետք նրատարակելի

Թիւ 11 ՄԵՇ ԸՆԿԵՐԸ	
» 12 ՄԱՐԴՈՒ Մը ՀԱՒԱՏՔՔ	

Գիւ 15 դահեկան